

Բ Ա Ն Ա Ս Է Ր

Կ Ր Կ Ի Ն Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն

Մեր ընթերցողներուն կաւետենք, թէ « Բանասէր » 1906 յուշուարի պրակէն սկսելով պիտի հրատարակուի ճիշտ այն ծրագրով ինչ ծրագիր որ գծած էինք 1899-ին հրա կը հրատարակէինք մեր առաջին պրակը :

Մեր ութամիայ փորձատու թիւեր եւ մեր ընթերցողներուն իրաւացի արտունջները մեզ բերին հասուցին այս որոշումին, որ կարծեմ թէ սիրով պիտի ընդունուի հասարակութիւնէն :

Այս ասիթով կը փութանք աւետել նաեւ, թէ եւրոպացի յայտնի հայագէտներ խոստացած են աշխատակցիլ մեզ :

Կը խնդրենք մեր աշխատակիցներէն վերականւորանալով իրական եւ գիտական յօդուածներ չղրկել այլ եւս, այլ զրկեն զուր թանասիրտական գրութիւններ, որոնք կը վարձատրուին որոշ չափով :

Պայմաններու մասին գիմել խմբագրութեանս :

Խմբ. « Բանասէրի »

Յ Ի Շ Ա Տ Ա Կ Ա Ր Ա Ն

Պ Ա Ս Մ Ա Ճ Ե Ա Ն Գ Ր Ծ Գ ՈՐ Պ Ա Յ Բ Ե Ա Բ Յ Ե

Աստանօր արժա՛ն է ի միտ աննել եւ տակ դաշն թէ զի՞նչ եղեն ս՞ր են զի՛քն յորս յուսացեալքս էաք գութ եւ մեք եւ առ յորս իբրև զկուս անմտունջս երթ՛այսք եւ գայսք եւ կոս՛ որդէս ստուերս երևաք առաջի աջաց նոցա, առջով յարգումն եւ զպատիւ, որպէս թէ զաէրս համարելով եւ զերկր պագութիւնս, որպէս թէ զստուածս. իբրև զնպատակ եւ որպէս զարձանս սոկեղէնս արձանացեալս. արդեօք այժմս ս՞ր են եւ զի՞նչ եղեն. զի անա անկան եւ ի յերկիր կործանեցան. ծաղր իւրեանց ի սուգ դարձաւ եւ ուրախութիւն նոցա ի արտութիւն, կեանք նոցա՛ ի մահ, փարթաւութիւնք եւ մեծութիւնք նոցա ունայնացեալք. որք զի թէպէտ ի մէջ սակաւ ժամանակի զիրացան, ստուարացան, լայնացան ի յամենայն կողմանէ, յամենայն կերպիւ եւ թողին ի բաց զՏէր Աստուած իւրեանց. վասնորոյ անա այժմ հաւատարեցան անսունոց անբանից եւ նմանեցան նոցա, եւ զի հող էին եւ ի հող դարձան ինքեան եւ զփառս նոցա ընդ իւրեանս մնալով ի ներքոյ պարտականութեանց եւ ի գատապարտութեանց. որք տայցեն զհամար եւ զպատասխանի ի յատենին Գրիստոսի եւ ի անաչառ գատաստանին Աստուծոյ :

Ողջունագիր առ Միրճիչ աղայն Միրճանեանս . որ ի Ստամբուլ ի իսանն Չուխանայ :

Անկեղծ սիրելւոյց եւ վաղեմի բարեկամից պարոն Մկրտիչ աղայից մեծաւ կարօտիւ ողջոյն եւ սէր ընծայի . ընկա՛լ եւ աղջ լեր ի Տէր մեր :

Ըստ ասից Առաքելոյն սէրն ո՛չ երբեք անկտնի . այլ ամենայնի օտէ ընդ յերկար ժամանակ եւ կամ ի յայլ ուրիշ ասի . սէր . Ստուծոյ սիրտից է ի սիրտս մեր ի ձեռն հոգւոյն սրբոյ . երբեմն արեգակն թէ . պէտ որ ծածկէ զճատագայթս իւր . մնալովն նորին ի ներքոյ մատախլապատ ամպոց . բայց զլոյս եւ զճառագայթս իւր միշտ ունի առ յինքն . նմանապէս եւ հուրն թէ . պէտ նա եւս մնայ ի ներքոյ յերկրի . բայց զկնի ժամանակի զելլս գտեալ՝ արձակէ զքոց իւր եւ սլանայ ի վեր կոյս . այսպէս եւ մեզ մնացեալ կեամք ի ներքոյ մատախլապատի ամպոց եւ ի յատելութեան . որ զսոյն ի սիրելութենէ ձերոյ . որ թէպէտ ծածկեցեալքս ի ներքոյ հետադուրեմանց սիրոյ եւ ի սրտէ ձերոյ . բայց մեք ըստ մերու մտախի՛տակա . ին ունիմք զնոյնն ճատագայթի սիրոյն մերոյ . արծարծելով զնոյնն միշտ ներքի սրտի մերում . որ արձակի . զկնի ի վեր եւ փափագի ի հասանելն ի սխարաբանի սրտի սիրելութեան ձերոյ վասն սրոյ արժա՛նէ արծաթեղ զնոյնն . զոր ունիք ի վաղուց ժամանակաց հեռի . եւ արծարծեսցուք . յիշեսցուք զայն բազմամամանակեայ գկայծն սիրոյ եւ ըզտարակացեալս միջնորդութբ նորին մերձեցուք ի նա եւ ըստ բունի աստացուք . որ զի թէպէտ մարմնով հեռի եմք . բայց համարձակիմք ասել որ մերձ ընդ մերձ եմք սիրով եւ հոգւով . վասնորոյն սախլեալ ի նոյնոյ համարձակեցայ զրիւ զսոյնս եւ ի ձեռն սորին ասել եւ յանձնել զսիրելութիւն ձեր ի կամս եւ ի խնամածութիւնս Աստուծոյ ամենակարողի . զի նա հանդերձ ամենայն պարագայիւր ձերովք պահեսցէ ի . յամենայն շարէ եւ ազատեսցէ ի յամենայն վտանգից եւ ի փորձութեանց :

Իսկ զկնի զայս խնդրք . որ ընդ զրոյս եղեալ զիրս . որպէս որ ի վերայ զրեալ կայ այսպէս (ի ձեռս Եւզրայիցի սարկաւապ պատուելի Տիրացու Սարգսին . որ է գործակալ եւ շէֆիլ Սրբոյն Սաղիմայ) . ուստի ի հասանելն զրոյն առ հրամանոցդ . որ թէ ի սեղիք քցէ տայցես իւրեանըն . իսկ եթէ ո՛չ իցէ ի սեղիք . զու հրամանքդ բացցես եւ ընթեանուցուս զայն գիրան . որ ընդ այնու կարէք սեղեկանալ եւ իմանալ զմեր ամենայն զորպիսութիւնս . զոր եւ յանձնեմ զպատաստանն ի մտքուք խզմամանաց ձերոց . ոչ ջ լերուք :

Ի Գրիգորէ վատաբախտէ եւ ի հեռացելոյ ի սիրոյ եւ ի սրտէ . դատնացեալ հոգւով եւ սրտիւ . եւ ի ձեռամբ մերով գրեցաւ ի թուականի հայոց .

Յաղագս բարեպաշտն , յառաջարկեմ ամիրայից եւ իշխանաց սզգիմ մերոյ . գործողութեանցն եւ անաչառ խորհրոց նոցին , որ ի ժառանկի մերոյ , ի կոստանդնուպոլիս :

Աստի Ած առ ժողովուրդն բերանով մարդարէին Մովսիսի եւ ասէ . « Դիջիք զբանս իմ ի սիրտու ձեր եւ եղիցին անչարժք առաջի աջաց ձերոց » : Առ յայտ ասեմ թէ զբանս անայինս հանապազ մարդս պարտի ունել ի միտս , ի սիրտ եւ խելամուտ , եւ որպէս թէ հայելի հանդէպ աջացն մերոց զնելի . եւ խելամուտս լինել ի արտի , ունկնդիրս բանից սծայնոց եւ ի պատգամաց նորին , որպէս ասէ Տէրն , Երանի՛ այնտակ , որք լսեն զբանն Աստուծոյ եւ անուղբուն ի միտ » . եւ զի թէպէտ բազումք գտանին , որք միայն լսեն , սակայն ոչինչ օգտին եւ շահին . այլ փոթով հային ի յետս իւրեանց թէ արդեօք յաջողեա՞լ իցէ ըստ նմանութեան այնմ մաճակալին վասնորոյ այսպիսի խողաց ջանս եւ աշխատութիւնս նոցա ի դերեւս եւ լանեն . զոր օրինակ , յորժամ սերմն սերմանիցի ի վերայ յապաստմի , որ առ ի չգոյէ հիւթոյ՝ վաղվաղակի կորնչին եւ ի յոչինչս դաւնան , որպէս ասաց Տէրն . եւ զի թէպէտ նոքա երեւին ի յայտ , որպէս թէ լրսողք բանից եւ կատարողք օրինաց , այլ սակայն ո՛չ կարեն արդարաւնալ . զի ըստ որում մինչ լսողք են եւ ո՛չ կատարողք , որպէս ասէ Առաքեալն . « զի ո՛չ եթէ լսողք օրինացն են արդարացեալք , այլ՝ առնողք » . եւ Քրիստոս Տէրն մեր ասէ . « Ձե՞զ կոչէք զիս Տէր Տէր եւ զոր ասեմս ոչ առնէք . ուրեմն հարկադրի մարդոյ լսողս լինել բանիցն Աստուծոյ եւ զկնի պահել եւ կատարել զնոյնն զգուշութիւն , որպէս թէ զաչըս մեր , ըստ բանի որ ասէ . « Պահեա զբանս իմ որպէս զբիր աչաց քոց » եւ ո՛չ թէ ասել , անարգել եւ ասպիտոս առնել . զի այնօքիկ որ ասեն եւ անորպէս՝ լինին ասելիք Աստուծոյ եւ թշնամիք իւրոյ արդարութեան . զի ասի . « որ անարգէ զիս եւ ոչ ընդունիցի զբանս իմ , նա պատէ զնա յառուրն յիանում » . վասն որոյ տան մեզ զօրինակս բանք անայինք եւ ուսուցանեն եւս այսպէս . զի զոր օրինակ ի մէջ աշխարհի եւ ի վերայ երկրի դոյ զայս սովորութիւնս առ հասարակ , զի յորժամ դայեակք եւ դաստիարակք մարդկանց մինչ կամիցին զերախալս ընկողմացուցանել ի մանճի եւ ի յօրօրոցի առ ի ննջեցուցանել ի հանդէպ աչաց նոցին ի բացուստ կախ տան զգեղեցկատեսիլ իր իմն , զի առ յայն զիտեսցէ միշտ երախայն այն եւ ընդ յայն զմայլեալ պշնուցուն եւ հայեցին , զի մի՛ գուցէ անդ եւ աստ տալով եւ ձգելով զտեսողութիւնն եւ զաչըն յայնմ մանկանն , վասնորոյ առ ի անվնաս մնալոյ զայ նորին զմեծադոյն փոյթս առնեն եւ որպէս թէ վնպատակս եւ կամ թէ որպէս զառարկայս աչաց պատրաստեն եւ հնարեն վասն ուղիղ եւ անվնաս մնալոյ աչաց նորին :

Այսպէս եւ երկնաւոր դաստիարակն մեր՝ այսինքն՝ Աստուած , ածելով զփոյթ եւ աննկող զլուծի ի վերայ մարդկանց եւ . բնութեանս մերոյ , որ ի ձեռն բանից եւ պատշաճաց միշտ հոգայ պատրաստելով մեզ ի մահճի աշխարհիս պահէ ի հանդէպ եւ առաջի աչաց մերոց զմաքուր եւ զհոգեշահ , զպեղեցիկ առարկայս եւ կամ որպէս զնպատակ զբանս անայինս , զի ընդ յայն դիտեցէ եւ պշտուցու , զի մի՛ ընդ յայլ հայելովն շլացուցանիցէ զակն հոգոյ աչաց եւ զտեսողութիւնս իւրոյ վնասից՝ որպէս ասացաւ ի վեր անդր թէ , զիջիմք զբանս ի սիրտս ձեր եւ եզրցին անշարժք առաջի աչաց ձերոց . զի իբր կամի ասել զայս , զիջի՛ք ի սիրտըս եւ պահեալ ի մտի եւ մի՛ ի մոռացոնս ականել եւ մի՛ արկանել եւ ձգել ի յանկեան եւ մի՛ ապարտս աննել զբանս նորին եւ կամ թէ որպէս ոչինչս համարել եւ անփոյթս ունել զինքեանս . որպէս ի յայլ որեք եւս ասէ եւ պատուիրէ այսպէս . «պահելով պահեսցես զբանս եւ ըզպատուիրանս Տեառն Աստուծոյ յոյ » . այսինքն՝ զվկայութիւնս եւ զիրաւունս . ուրեմն զբանս անայինս յանպաղ զնելի է հանդէպ աչաց մերոց . զի ըստ որում ինքն զգուշացուցանէ զմեզ , ասելով . « հայեաց եւ զգոյշ լիբ յանձին յուսմ զի մի՛ մոռանայցիս զամենայն զբանս իմ զայսրսիկ եւ մի՛ մերժեսցես ի սրտէ քումմէ զամենայն աւուրս կենաց քոց . ուրեմն ո՛չ է պարա հերքել եւ հակատակս կալ եւ ի բաց հետացուցանել . քանզի նոքա , որք հերքին եւ հեռանան ի բանից , ընկուցին զտանջանս վասն իւրեանց վասն ամենայնի , զորս արտրին եւ գործեցին , որպէս ասի , որ եւ լինի ինքն իբրեւ զթշնամի եւ հեղու զարարութիւնս եւ զարամաութիւնս իւր եւ բազմացուցանէ զառապանս ի վերայ տառապանաց եւ կործանեաց զիշխանս եւ զամուրս նոցա ըստ բանի Երեմիայ . զի անգոսնեցին զբանն նորս եւ ի խաղս աննէին զմարգարէս եւ զբանս նոցա մինչեւ եղև բարկութիւն Աստուծոյ ի վերայ նոցա , եւ այնուհետեւ ոչ գոյր նոցա բժշկութիւն , զի արձամարեցին զբանն Աստուծոյ եւ խտաբուցին զունկս իւրեանց , զոր ուխտեցին ո՛չ լսել օրինաց եւ ոչ կատարել զխտամունս եւ զուխտս իւրեանց զոր ուխտեցին . այլ ապարտս առին զբանս , զոր խօսեցաւ ի յունկո նոցա եւ ասացին թէ անա եզաք ուխտ ընդ դժոխս եւ ընդ մահու զաշինս կանցաք զայս . զի եթէ մրրիկը փոթորիկք յարիցէ ո՛չ եկեսցէ ի վերայ մեր , որ եւ սո յայս ո՛չ գիտացին . զի բանն Աստուծոյ է կենդանի , ազդող եւ հասու քան զամենայն սուր երկասյրի եւ անցանէ մինչեւ ցորոշումն ընչոց եւ հոգեոց եւ յօրից եւ ուղղոց եւ քննիչ է մասց եւ խորհրդոց ամենայն սրաից . որ եւ չիք արարածք եւ յաներեւոյթք յաչաց եւ երեսաց նորս . այլ ամենայն ինչ մերկապարանոց է առաջի աչաց նորս ըստ ասից Առաքելոյն . « զբանս անայինս , զոր լուար , մի՛ վայրապար համարիցես եւ մի՛ մերժեսցես ի քէն » . զի ըստ բանի Մարգարէին , որ ասի . « բանն իմ , որ ելանէ ի քե-

բանոյ իմնէ , ո՛չ դաւ ձցի դատարի մինչև կարաբևոցի ո շանգի իրբեւ սուր է եւ հատու . որ վրէժխնդրութեամբն ի բող ելանէ ի խնդիր առ ի որոշել եւ զատանել զամենայն , որք միանդամ գեւ կան ի միտ եւ խորհուրդ իւրեանց եւ իսոյն բաժանէ զհողին ի շնչոյ , թափանցի ընդ մարմին եւ հատանէ զնեքքինն զսեանայն եւ յննէ զմշտ եւ զխորհուրդ . հասանէ եւ անցսնէ , որոշէ եւ պատէ . վասնզի զամենայն ինչ յախոնի է առաջի աչաց նորա եւ չիք ինչ , որ թաքչիցի ի նմանէ . զի զոր օրինակ յորժամ զինուսցուք ինչ զատի եւ մերկանայ ի մարթոյն , ամենայն ինչ ի նեքքին անբաժոյն յայտնի տեսանիցի եւ մերկապարանոցի . այսպէս եւ առաջի աչացն Աստուծոյ , ամենայն ինչ յայտնի ի ներկայութեան Աստուծոյ , զոր աւուրց եմք զհամարս ըստ ամենայն զործոցն մերոց , եւ թէ ո՞րպիսի համարս իցէ զոր աւուրց եմք , մի՞թէ հնար իցէ եւ կամ կարելի լինելոց իցէ անգիտանալ նմա ինչ . ո՛չ այլ ամենայն ինչ յայտնի հրեւելոց է , զոր տայ ճանաչել զիւր քաժախն բարկութիւն . որպէս թէ զսուրս երկասորսի եւ կամ որպէս հուր դիրբեւ հրկիզս եւ առչորիչս , որպէս որ այրեաց եւ առչորեաց զՍոպոմ : Ուստի ո՞վ ոք է որ ոչ սարսափիցի ի յանդ բարկութեան նորա . զի բոտ որում ստէ ինչն . « Եւ եմ Աստուած նախանձոտ , որ հատու ցանկս զմեզ : հարց որդւոց մինչև ի յերիս եւ ի չորս ազգս տակեացս իմոց » : քանզի պատմէ բազում անգամ զբարիս ընդ չարս եւ զարդարն ընդ մեղատ որս եւ որպէս զսուր հատանէ եւ բաժանէ ի յերկուս . եւ զի թէկզտ ընդ յերկուրս սպասէ մեծչեւ դարձցի եւ զզջասցի . սակայն , զի՛նի ի բարկութեան չարեակալ , որ ո՛չ լսէ աղօթից եւ ո՛չ ձայնի սողաչանաց . այլ գարձու ցանէ զերեսս իւր , որպէս ասի . « յորժամ կարդայցէք առ իս ո՛չ լուսոյց չի ձեռք ձեր չիք ենարեամք » : ուրեմն անեղ եւ սոսկալի է բարկութիւն Աստուծոյ եւ որպէս զսուր երկասորսի ժամանէ մինչև երրորդումն եւ մինչև ցհատանումն շնչոյ եւ հողոյ եւ պատուհասէ առանց ինայելոյ . եւ զի թէկզտ զգամք եւ ո՛չ պիտեմք եւ չէ՞ մեզ յայտնի թէ յի՞ր իցէ սուր բարկութեան Աստուծոյ պատրաստեցեալ առ ի հատանել եւ ի պատու հատել , սակայն պարտիք իմանալ զայն ի յրժան ժամանակին մեղաց մերոց , յորժամ խիթայցեմք եւ զզայցեմք թէ չափ մեղաց մերոց լցեալ իցէ եւ զի յորժամ ճանաչիցի եւ տեսանիցի զբազում թիւնք մեղաց եւ յօժարամտութիւնք ի մեղս , ախորժակք ի չարս , ջանացողութիւնս մեղանչելոյ եւ յերկարապէս հանապազորորութիւն ի նոյնս , որ զայս առ ժամանակօք ջրհեղեղին ճշմարտեալ ցուցաւ . քանզի ամենայն սր խորհել ի որտին իս բուռմ զչարս , վասն որոյ անա գործին ամենայն մեղք սաարբերութիւն , ախորժամք , ջանիւ մեծաւ հանապազորութիւն եւ անասութիւն թր . որք ոչն համարին զմեղս , որք գործիցեն ի մէջ աշխարհի . զի ըստ բանի ճանաչամն ժիժաղելով զորժէ զչարս » . ուստի նախ նկատեա՛ զմեծութեան աստեանան

նոցա, եթէ քանի՞ ունին ունայնութիւնս որք կան ի նոսա եւ թէ ո՛ր-
չափ ամբարշտութիւնս, ամբարշտաւաճութիւնք, նախանձք, կեղծաւորու-
թիւնք, մարդահաճութիւնք, ակնառութիւնք, երեսպաշտութիւնք եւ
զայլ բազում բանս ամբարշտութեանց՝ զի ըստ ոմանց յիրաւի կարէ կա-
լել վարժարան անօրինութեանց՝ զի անօրէնութիւնք նոցա, որք լինին
անդ, ո՛չ թէ միայն մնայ, այլ եւ ուսուցանէ այլոց եւս, վասնորոյ նը-
կատեա՛ եւ տես. որք իբրեւ անաչառ խօրհուրդս ասելով վասն խորհրդոց
խորհրդականացն զստեանն (?) եւ այնու պարծին, բայց եթէ քանի՞ խո-
տորումն է անդ իրաւանց եւ ճշմարտութեանց եւ թէ ո՞րքան են զըր-
կանք եւ հարստահարութիւնք խղճալի եւ զասն աղքատաց, որք ի յա-
նուն նոցին հաւաքեն ողորմութիւնս, բայց աւ յինքեանս սեփականել,
որ եւ մխնն ըստ ակորժակի եւ ի պէտս իւրեանց, նկատեա՛ եւ ակ՛ս
եթէ քանի՞ մեծամեծ զրոյգարտութիւնս ի վերայ անպարտից եւ առնելով
զսուտ վկայութիւնս, օգնելով միմեանց եւ լինելով ջատագովն վասն վը-
կայութեանց եւ զրոյգարտանաց, որք առնէին. ուստի տեսէ՛ք, որք ին-
գաւորեալք են անդ, այսինքն՝ ի մէջ յայնմ անաչառ խորհրդոցն եւ կամ
ի վերայ խորհրդականք կոչեցելոց անաւերչաց. եւ որպէս ի սպանդա-
նոց ի սեղուղ յայնմիկ. զի ըստ որում էին անդ սուռթ ի նրք բազումք
եւ մեծամեծք սուտերդմութիւնք, ուխտադրուժութիւնք եւ անարգա-
բութիւնք. կու բանան կաշառք եւ որ անպարտն է, բռնարարի ի նոցա-
նէ, անարգի եւ նախատի մեծաւ նախասանօք, Տեսէ՛ք յանաչառ խոր-
հրդոցն խորհրդարանս նոցին եւ ծանխջիք եթէ քանի՞ք կան անդ կողոպ-
տումն, յախտակումն եւ ազահութիւնս, անողորմարար վաշխատու-
թիւնս, նենդութիւնս եւ խարդախութիւնս ի հաշուառութեան իւրեանց,
ի պիղծ կշիռս եւ ի չափս անարգարս եւ զայլս ի այնպիսիս, որք միշտ
են ի յաճախեալն եւ պարծին իբրեւ զործ բրդարութեան եւ ամենեւին
ոչ համարին ի մեղս. Տեսէ՛ք անգամ եւ եթ զսենեակի եւ զտուն նոցա,
որք են յաճախ անխճարանութիւնք եւ զպէս պէս անյիշելի հայրոյնու-
թիւնս, զարբեցո՞թիւնս, զպոռնկութիւնս, զանառակ կացութիւնս,
զխենէշութիւնս երթատասարդաց, զպագշտութիւնս եւ. զայլ ազգի ազգի
չարութիւնս եւ զչարագործութիւնս, զորս ի յիշումն նոցին սարսափե-
ցուցանէ զմիտս. զորոց պարծին եւ համարձակին հոչակս արկանել ըզ-
գործեցեալ զործս իւրեանց, զոր ինչ գործեցինն եւ ուրախ լինէին ի
գործ եւ ի չարին իւրեանց, որք եւ ըմպէին որպէս թէ զջուր զանօրէնու-
թիւնս իւրեանց եւ զայս ակնքան, զի եթէ իցէր կարիչի բերելն զա-
բարձունս տանց նոցա, բազում գարշութիւնք կարէր գտանել ի յարկս
եւ ի բնակութիւնս իւրեանց. ուստի յայսքանեաց գարշութեանց եւ յա-
նօրինութեանց մի միայն միով զենմամբ զուարակի, մատաղս կոչեցելոյ,
զոր այնու սրբին, մաքրին, եւ արդարանան ի յամենայն միզացն իւր-
եանց եւ վասն առաւել ջերմեռանդութեանց, որք զկնի յայնր զենման

և յիս ճաշելոյ ի վերայ ոսկերաց նորին կատարեն զկարգ թաղման եւ մեռելոց եւ այնպէս ամբողջին ի յերկիր , որպէս երկմն առնէլն ոմանք տեղք քաղաքացւ Վասն որոյ ահա վասն այնպիտեացն է որ ստի . սուքն որհալ եւ դաղեղն ածալոյն բարլու թեան շարեալ կայ ի պտարաստի առ ի պատեղ եւ ի պատուհասել եւ ի ջնջել զնոսա յերկրէ . զի մի՛ դուցէ որպէս թէ զծառս անպտուղս վերկիր խտիանեացէ . զի որք երթեմն ծաղր տանէին զբանս ածայինս , ահա ստի՛ վասն նոցա է որ սրի եւ պարտաստի զսուր բարկութեան Աստուծոյ :

Ի յաւուր Երեմիայ մարգարէի ասացին ժողովուրդք առ նա այսպէս . զի՞նչ իցէ այդ բանքդ զոր խօսիս , «զի ահա ստիկ ո՛չ են եւ ոչ ինչ . զի ոչ եկեացէ ի վերայ մեր շարիք , ո՛չ սուր եւ ո՛չ սով եւ ոչ այլ ինչ » , որք փարթամն չէին ի տունս եւ ի սենեակս եւ առ ին մի ցմի , յողովիցուք երթիցուք եւ լուիցուք բանից պատրանաց , անխառնութեանց եւ զբարատութեանց , զսրս տունեն ի վերայ վասն կորուստեւորոյ . փոխանակ զի սէրն Աստուծոյ եւ զբան ճշմարտութեան նորա ո՛չ ընկալան եւ ոտեցին ուխտիք իւրեանց վասն այսորիկ ասացեսցէ ի վերայ նոցա Աստուած ազգիցութիւն մուրրութեան եւ հաւատալ նոցա ստութեանց . վասն այսորիկ դատապարտեսցին , որք ոչ հետեւեցան եւ ոչ հաւատացին բանից ճշմարտութեան . այլ հոճեցան ընդ կամս իւրեանց եւ ինդրեցին զվառս ի միմեանց եւ ատեցին զիտառ Աստուծոյ կենդանւոյն եւ զբանս նորա , վասն որոյ իրբւս զսուրս երկխայրիս հատանէ եւ բաժանէ մինչեւ ցորոշումն հողոյ եւ մարմնոյ :

Առ յայտ ո՛վ որ իցէ , որ բուական լինիցի եւ ո՛չ գործուրակցի յայսպիսի երկխայրի սրոյ . ո՛վ որ իցէ , որ յայտ ահեղ փայտակմանց ոչ երկնչիցի - ո՛վ է քաջասիրտ , որ կարիցէ կեալ ի յափ մրկաց . ո՛վ է որ ո՛չ սարսափիցի եւ ի յերկիր ո՛չ կործանեսցի մինչ ակաւնիցէ գրեցիղն սուր սուրս , որ ցոյանայ ի քերանոյ Տեսան , որ հրայրեաց բարկութիւն թափին ի քերանոյ բարկացեալ արգար դատաւորին , մինչ յորժամ զերեսս իւր ունիցի խոժոտեալս ի վերայ ատեւեայն իւրոց . որ զամենայն բանք նորա են փայտակմունք եւ ամենայն բարբառք սրածայնս սպանալիք . որք երկիր եւ երկինք անցանեն եւ բանք նորա մեան եւ կան յաւիտեանս յաւիտենից , զի եւ նոքա , որք ապախտս առնէին զբանս նորա եւ կամէին եղծանել եւ ունայնացուցանելով , խոտելով եւ տանակոխ առնելով , կարծելով զինքեանս ի թուոց եւ ի գասուց ընարկոց . եւ ահա զոր ինչ կամեցան՝ գործեցին եւ տունա՛րս արարին զբանս ուխտից իւրեանց , իսկ իթէ նոքա , որք ընդ կոչեցեալս ակն ունիցին թողութեան եւ արձակման , ահա ասէ Տէրն . « Ամենայն ծառ որ ոչ առնիցէ զպտուղ քարի , հատանի եւ ի հուր արկանի » . արդեօք քանի՞ մաշահո՞ւթեան պտուղս բերէ զամբարտաւանութեան արեւակին եւ կամ զնախանձն կայնի . ահա այսպիսի ծառք պտղատուք հատանին եւ ի հուր արկանին :

Իսկ եթէ ոք ասիցէ , մեք զիտեմք զայդոյրիկ ամենեքին լուեալ իսկ
 եմք զամենայն , սակայն ո՛չ հաւատամք Վասն զի բանք Քրիստոսի են^(*),
 բայց զուրբ , ո՛վ անհաւանք եւ եղկելիք և լուարուք թէ զի՛նչ ասէ . որ
 ոչ հաւատասցէ արզէն իսկ դատապարտեալ է ։ Նրբիմն ժողովուրդքն , որ
 առ ժամանակօք ջրհեղեղին , ո՛չ հաւատացին նաճապետին Նոյի մինչեւ
 կորեան ընդ ջրհեղեղին ։ Սողոմ Գոմոր , որք անհաւան կային մինչեւ ի
 սատակումն իւրեանց . եւ զի՛նչ աւելի է առ բանն Քրիստոսի , որ ասէ .
 « որչիքն արքայութեան ելցեն ի խաւարն արտաքին » . զի՛նչ աւելի է
 յայն բանն ո՛վ ընչտակբք եւ աշխարհասէրք , հոյիք ձեր յայտմ գիշե-
 րային ժամանակի ի բաց սրահոնջիցի . զի՛նչ ասելի է , ո՛վ անխրատք եւ
 հեշտասէրք . ահա հարցէ՛ք Սուղ.Մոնի , որ ի մտացն իւրոց անկաւ . զի՛նչ
 ասելի է , ո՛վ զուրբ ազա՛րդք եւ փառամոյք , զի եւ զորոց եւ այրեաց
 եւ զրկելոցն ի ձէնջ զինչս յախշտակեալ շեղջեալ զիզկք եւ իբրեւ առ-
 տիճանս առնելով ելանէք այնու ի բարձրութիւն փառաց ձերոց , ի ճո-
 խութիւն ընչից , ի յընդարձակութիւն ազարանից եւ սենեկաց , ի բազ-
 մութիւն պաշտօնէից , ի յոլովութիւն ծառայից եւ աղախնեայց , ի բազ-
 մորակ խորակաց , ի քաղցրանամ ըմպելեաց , ի փափկութիւն յանկող-
 նոյ եւ զայլ պէս պէս եւ զանազան հեշտական կացութք վարէք զկեա-
 նըս ձեր անցաւորս եւ իբրեւ զաստուած պաշտէք զմարմին եւ զորովայն
 ձեր . ահա աստանօր լուծցէ զսարկուսութիւն ձեր արուսեակն ի յան-
 դնոց եւ գետնաքարչ արջառն նարուզոցոնսոր մեծաձայնս փռնջելով ա-
 սացեն , « զի որ բարձրացուցէ զիւր անձն , խոնարհեցի » ։ Եւ զի՛նչ է ,
 որ գայ զկնի . ահա յայտ է հետեւութիւնն . իբր թէ զուրբ որչիք աշ-
 խարհի , անվրէպ ունիք ելանել ի խաւարն արտաքին . զի բանք
 Տեառն է , որ ո՛վ անցանէ եւ սուրն երկսայրի , որ փութով ժամանէ եւ
 ընդ մէջս հատանէ ։



(*) Քիչ ետքը՝ « ո՛չ հաւատամք եթէ իցին բանք Քրիստոսի »